

# Meridianian News

Pursue Excellence

FEBRUARY 2017 • NUMBER 5

## Վարդանանց Ոգեկոչումը՝ Մերտիներան Վարժարանէն Ներս

Աշխէն Իսթենեան

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Մերտիներան Վարժարանի աշակերտութիւնը, Փետրուար ամսուան ընթացքին կարդաց, երգեց ու արտասանեց Վարդանանց նուիրում գրութիւններ ու տաղեր, հիացաւ անոնց հաւատքի զօրութեան ու քաջութեան վրայ եւ ներշնչուեցաւ անոնց ոգիով:

Փետրուար 13, 2017-ին, Բ. Կարգի աշակերտները, ընկերակցութեամբ իրենց դասատուներուն՝ Տիկիններ Լենա Էքմէքճեանի, Ալիս ՏէրԳեորգեանի եւ Նիկէլ Իրանոսեանի, այցելեցին «Արարատ» Տարեցներու տունը՝ հայ մամիկներուն ու պապիկներուն ներկայացնելու համար Վարդանանց հերոսներուն նուիրում յայտագիր մը, որ անսահման հրճուանք պատճառեց անոնց: Մեր փոքրիկ տղաքն ու աղջիկները արժանացան բարձր գնահատանքի:



23 Փետրուարին, Մերտիներանի աշակերտները յիշատակեցին Վարդանանց հերոսամարտի 1566-րդ տարեդարձը: Բ. Կարգի աշակերտները ներկայացուցին իրենց յայտագիրը՝ անոնք արտասովոր ուրախութեամբ տօնեցին «Վարդանի տարեդարձը», որուն ներկայ էր ինքը՝ Քաջն Վարդանը: Ան իր ներկայութիւնը բացատրեց ըսելով՝ «Մի՛ գարմանաք,

որ ես ձեր մէջ եմ. ես պիտի ապրիմ այնքան ժամանակ, որ հայ պատանիներ զիս կը յիշեն, կը սորվին հայոց պատմութիւնը եւ կը հետեւին իրենց նախահայրերու օրինակին»: Յայտագրին առաջին մասը վերջ գտաւ յաղթանակի պարով մը:

Վարդանանց ոգեկոչման այս հանդիսութեան ներկայ էին վարժարանիս հոգաբարձական կազմի անդամներէն ոմանք եւ հիւրաբար Լոս Անճելըս գտնուող Վեր. Դոկտոր Վահան Թութիկեանը՝ Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդի վարիչ-տնօրէնը, որ նաեւ օրուան պատգամախօսն էր: Ան մեծապէս գնահատեց Բ. Կարգի աշակերտները՝ իրենց պատրաստած յայտագրին համար, ապա վեր առաւ Վարդանի եւ իր զինակիցներուն հայրենասիրութեան ու հաւատքի զօրութիւնը եւ անոնց անձնագրութիւնը՝ «Վասն հաւատքի, վասն հայրենեաց»: Ան շեշտեց, որ շնորհիւ Վարդանանց՝ մենք մնացինք Հայ - Քրիստոնէայ, եւ այնքան ատեն որ Վարդանանք ըլլան նոր սերունդներու ներշնչման աղբիւրը, հայ ժողովուրդը կը պահէ իր գոյութիւնն ու ինքնութիւնը:

Վերջին խօսք առնողը եղաւ վարժարանիս տնօրէնուհի՝ Տիկ. Լինա Արսլանեանը, որ իր կարգին շնորհաւորեց փոքրիկ դերակատարները եւ իր սրտագին շնորհակալութիւնը յայտնեց նախ այս աշակերտները հայու շունչով թրծող ուսուցչուհիներուն, ինչպէս նաեւ մեր բոլոր ծրագիրներուն թիկունք կանգնող եւ սատարող ծնողներուն:



## Science Fair

Armine Nalbandian

Students participated and created amazing projects for the Merdianian Annual Science Fair on February 16.

**6th grade:** 1st place Anthony Tokatlian, 2nd place Alek Ghazanian, 3rd place Anahit Topchyan and Hovan Boyajian, Honorable Mention Emily Sayadian and Nare Karapetyan

**7th grade:** 1st place Robert Dergharapetian and Ani Karajayan, 2nd place Ani Kosoyan and Sophia Seradarian, 3rd place Nicole Khougaz, Honorable Mention Nicole Tilkian and Anthony Seradarian

**8th grade:** 1st place Natalia Opel and Narod Berberian, 2nd place Lark Kabakian, 3rd place Elina Qasabian, Honorable Mention Hovanes Dzghalyan and Raffi Karapetian

Qualified students will participate in the AESA Science Olympiad and LA County Science Fair.



## Field Trips & Presentations

[Aline Bezdikian-Shirajian & Armine Nalbandian](#)

The third and fifth graders went on a field trip on February 2 to the Aquarium of The Pacific in Long Beach. The students had a blast when they encountered different kinds of aquatic animals including seals, puffins, penguins, jellyfish, among many others. They had the opportunity to touch animals including sharks, sea stars, and more. The students were accompanied by their parents and their homeroom teachers Ms. Aline Bezdikian-Shirajian and Ms. Margarit Meghroyan. "This was the best field trip I had," said a fifth grade student.

The 8th graders attended a presentation on February 2 by Kristine Callender from NCADD (National Council on Alcoholism and Drug Dependence) of the San Fernando Valley. This presentation, which took place in our school, focused on some of the challenges that middle schoolers might encounter during their transition into a high school environment. "I believe that through prevention work we can advise our youth to make wise decisions that can allow for them to have better opportunities in their future," said Callender, who is a Prevention Specialist in the Communities of Van Nuys and Santa Clarita.

"Amazing Animals" visited Merdinian on February 22. Kindergarten through 5th grade had an educational in-school field trip in the school hall. The students had the opportunity to have a hands-on learning experience.



Our preschoolers along with their parents and teachers came to school on February 23 wearing snow jackets, boots, hats, and mittens ready for Merdinian's winter wonderland. They all had a blast playing on the snow with their classmates and teachers when artificial snow covered the parking lot behind our pre-school. This fun event was coordinated by the PTO.



## Student Council

[Armine Nalbandian](#)

Student Council had a Spirit Day for Valentine's Day. Students and teachers came to school in red and pink outfits. The school ambiance was filled with love and excitement. Valentine's Day grams were also delivered on that day. Thank you Student Council members!

## Principal's Corner

[Aline Bezdikian-Shirajian](#)

Our principal, Mrs. Lina Arslanian participated in the Armenian school principals' meeting on February 16 at Ferrahian High School in Encino.

The meeting agenda focused on the upcoming commemoration of April 24 by the Armenian schools of Southern California as well as the enhancement of cooperation among the Armenian Language/History teachers with the help of a common Google account to share resources.

## MAC

[Armine Nalbandian](#)

Merdinian had another exciting Pep Rally for our Basketball athletes on February 10. Mrs. Beth Chatalyan, our Macot, students, and teachers enthusiastically cheered for and encouraged our amazing athletes.



Our fantastic MAC Committee organized a visit to the Harlem Globetrotters Game at the Staples Center on February 19. Forty parents, students, and faculty/ staff attended this wonderful fundraising event. Thank you MAC Committee members for a successful event!



## Editorial Staff:

Lina Arslanian, Armine Nalbandian, Aline Bezdikian-Shirajian, and Fredrick Sayadian.

**Design and Layout by:** Fredrick Sayadian



**CHARLOTTE AND ELISE MERDINIAN  
ARMENIAN EVANGELICAL SCHOOL**

13330 Riverside Drive, Sherman Oaks, CA 91423